

ՅՈՎՆԱԹԱՆ ՆԱԴԱՇ¹

ՏՕՌՈԹԵՑԻ

Հայ Միջնադարեան բանաստեղծներէն նոր դէմք մ'ալ երեան կու զայ պ. Արշակ Զօպաննեանի աշխատասիրութեամբ՝ սիրուն հատորով մը՝ որուն մէջ կը կարդանց Յովինարան նաղայի քերթուածները, և կը դիտենք Յովինարան Յովինարաննեանի նկարները։

Առաջին նորութիւնն է այս գործը. տակալին առիթը ունեցած չենք զիրք մը թղթատելու՝ որուն էջերը մեր նախնի նըկարչի մը ամբողջական զործերով զարդարուած ըլլան։ Եւ ամենին շնորհաւորելին այն է՝ որ Վսեմ. Տիգրան Խան Քէլէկեան, զեղարուեստասէր հայը՝ բաց ի իր ըրած մեծահատոր հրատարակութիւններէն՝ սատար կը հանդիսանայ ներկայ հատորիս հրատարակութեան։

Յովինաթան Նաղաշ, ճնած Շօոփիքի մէջ՝ ապրած է 1661-1722 թուականներուն, բարերախտարար իր Յակոր որդին ողբերգ մը կը թողու մեզ, որուն մէջ համառօտիւ կը գծուի իր հօր կեանք։

Ծննին զեն ուրիշ միջնադարեան բանաստեղծներ՝ որոնք իրենց անունին Նաղաշ կը կցին. ինչպէս Մկրտիչ Նաղաշ, Յակոր Նաղաշ, և այլն, որոնք ապահովապէս՝ կամ մանրանկարներու, կամ որմանկարներու արհեստին մէջ ճարտար եղած պիտի ըլլան։

Յակորի ողբերգին սա չորս տողին մէջ՝ Յովինաթանի ձեռքի ու մորի ճարտարութիւնը կը գծուի։

Շնորհաւից նեկարող որոց,
խողիայթեալ եղեւ աերակ և խոց.
Քարտուղար տառից հենոց և նորոց
Բանաստեղծ վարպետ Նաղաշ Յովինաթան։

1. Նաղաշ Յովինաթան Աշուղը և Յովինաթան Յովինաթան նկարից. (ուսումնակարգութիւն Արշակ Զօպաննեանի) Ներսէնան տպարան, Փարք 1911, էջ 128 (շեղ տպ. պահերազարդ) զի՞ն Յ Քարեց։

2. Մ 1657ի արդին յէջմիածնի կը գտնուի և Ա.

Եկեղեցական էր Յովինաթան, բայց մինչեւ սարկաւագութեան աստիճանին բարձրացած։ Իր ոչ մէկ նկարչչական արտադրութիւնը հասած է ցարդ մեզ, իր ձեռքով 1682ին օրինակուած Յովինաթանի պատմութեան մէջ (որ ի Ս. Ղազար կը գտնուի) գէթ իր նաղաշալթեան արհեստէն նշոյլ մը թողած ըլլար։

Ընդհակառակն իր անուանակից թոռան որմանկարներն անազարտ կը մնան Ս. Էջմիածնայ տաճարին մէջ, որոնցմով Զօպաննեան կը զեղազարդէ իր հատորը։

Դեռ այս ճիւղին ուստամասիրութիւնն ալ իր խանձարութիւն մէջ է. 26 նկարները՝ զորս կը հրատարակէ պ. Զօպաննեան, ամէնքն ալ միւնոյն հեղինակինն են. ապահովապէս ոչ. ինչպէս ինքն իսկ արդէն Կ'ըսէ (էջ 30) Ստեփանոս Լեհացւոյ նկարչի մը վրայ խօսած պահուն։ Շահինաթունեան այս որմանկարները յիշատակելէ ետք Կ'աւելցնէ «Յամենեսին ի սոսա քաջապէս փայլին շնորհց ձեռաց մեծանուն վարդապետին Ստեփանոսի Լեհացւոյ և քաջ նկարչին հօր Յովինաթանու»։ Ստեփանոս Լեհացին և Ստեփանոս Ուզընանը, — երկուքն ալ զբէթէ իրարուժամանակակից և Լեհահայ — պէտք չէ շփոթել։ Այդ ճարտար Ստեփանոս Վ. նկարչիը՝ երիցագոյնն է որ Յովինաթանի պատմութիւնը թարգմանած է² և ապահովապէս սա բարեկամն էր Յովինաթան բանաստեղծին որ 1682ին օրինակից զայն իր իսկ ձեռամբ։ Եւ ապահով «Էջմիածնայ մէջ այժմ մնացած նկարներէն անոնց որ իտալական ոճ ու յէկեալ կանոնաւոր արուեստ ի յայտ կը բերեն... իր գործն են» (Զօպ. էջ 30)։

Բանաստեղծ Յովինաթանի գրական արտադրութեանց մէջ կավածը և անվաւերականութիւնը չեն գար սրօղելու իր գրա-

1. Առաւորչայ Աշուղն արծաթեայ պահարան մը կը շնէ։ 1661ին ալ հօն Աւետարան մը Կ'ընդօրինակէ որոն յիշատակարանին մէջ կը յիշէ իր հայրը Վարդան և մայրը կատարինէ։

կան արժէքը. ինքն է հեղինակը այն 46 քերթուածներուն՝ զորս ներկայ հատորին մէջ կ'ամփոփէ Զօպաննեան:

Յովնաթանի քերթուածները հազիւ երբեք տպագրութեամբ երկցած էին. անոնց լաւագոյններէն քանի մը հատ ինքը Զօպաննեան հրատարակեց Անահիտի մէջ:

Յովնաթան՝ Ալիրոյ երգիչ է, զուարթ բանաստեղծ մը, որ կը սիրէ զինիին զիմացն անցնիլ ու բանաստեղծել. 46 քերթուածներէն մօտաւրապէս 30ը « Տաղ Ալիրոյ » խորագիրն ունին: Բոլորովին անձաշակ քերթուածներէն չէ Յովնաթան, բայց չունի մտրի և ճաշակի այնքան ընդարձակութիւն՝ ինչ որ ունի իր վարպետ Քուչակ, որոն մէջ փոփ կ'առնու ստէպ զեղեցկազոյն իմաստներ և տարրեր ճնով իր ունկնդիրներուն կ'երգէ (ցուցուած պ. Զօպաննեանէ էջ 14):

Մեծ. Հրատարակիչը կատարելապէս ուսումնասիրած է Յովնաթանի զրական արժէքը, և ցարդ յայտնուած կարծիքները ըննադատութեան բովէն անցուցած և զբած է:

Յովնաթան Նաղաշի քերթուածներու մեծամասնութիւնը քաղուած է Վլիյննական Միլիթ. Հարց մատենադարանի Ցաղարաններէն, մաս մը Էջմիածնէն, մեր մատենադարանին մէջ քանի մը հատ հազիւ ունին և որոնց ուրիշ օրինակները զտած է վերոյիշեալ մատենադարանաց մէջ:

Մերգի կը մնայ մեծ ցատով ըսկէ որ կը պակսին այդ հաւաքածոյին մէջ ութ հատ քերթուածներ՝ որոնք ինձ ծանօթ են իրենց սկզբնաւրութեամբ միայն: Այդ ութ անձանոթ քերթուածները կը զտնուին Հանգ. Արժ. Տ. Յովհաննէս ա. քն. Մըլքեանի սեփական տաղարանի մը մէջ, որինակուած 1754ին Պետրոս Պափիրէ մը:

Եթէ Մկրեան քհ.ի ՝մահը չհանդիպէ՛ պիտի կարենայինք դիւրութեամբ մեռք բերել այդ ութ քերթուածներուն ընդորինակութիւն մը, որոնց հետևեալներն են իրենց սկզբնաւրութեամբ:

1. Ալյոր ճնշեաց աւետեաց մայն (էջ Զեռ. 177-188).
2. Ասուուած անձառ և անձնին (էջ 187-199).
3. Յուրաքանչ արտասուալիթ (էջ 200-203).
4. Նկայք վես լսեցէ ազ արամազին (էջ 216-219).
5. Գրեմ քարէն յոյժ ողբաւէ (էջ 220-227).
6. Ես մեղաւորս տառիլ կնօս (228-230).
7. Ես որք տենչան կրթից մասն (230-232).
8. Յամենայն ժամ տացուց փառ (246-7).

Փափագելի էր հրատարուկուած տեսնել զասոնց, և ուրիշ անծանօթները՝ որոնց առանձնականաց Ցաղարաններու մէջ կը մնան:

Պ. Զօպաննեանը ապահով իր աշխատութիւնը այն ատեն վարձատրուած և արդիւնաւորած պիտի համարի, երբ ուրիշներ իրեն շաւղին հետևին, կենդանացնելու մեր զրականութեան մեռած մէկ շրջանը և սեռ՝ որ ապազային մեծ գլուխ մը բանալ պիտի տայ մեր ընդհանուր զրականութեան պատմութեան մէջ:

Գաւառական Հանդէները այնքան եղական և գեղեցիկ էջեր պիտի չկարենան ներկայացնել իրենց հետաւոր ընթերցողներուն՝ որքան եթէ իրենց շրջանակի Ցաղարանները պրատեն և բաժին մը նուիրեն « Մողոցուած հայ քերթողական զրականութեան »:

Հ. Մ. ՊՈՏՈՒՐՆԱՆ

Հ Ա Ն Դ Ր Ի Կ Ե Ա Ն Հ

Հ Ա Ն Դ Ր Ի Ս Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ն
Վ Ե Պ Ո Ւ Ե Ս Ի Հ Ա Վ Ա Ս Ա Վ Ի Ր Ո Ւ Թ Ե Ա Ն

1906

= Գ Ի Ն ։ Ֆ Ր ։ 1. =

1. Մկրեան քն. 1899ին լումայ հանդէսին մէջ հրատարակած է «Գրեմ քարտէն յոյժ ողբաւէ» (էջ 276) անձանօթ պ. Զօպաննեանի, և «Գովմէն պրաւ ուրախական թիֆլից քաղաքըն պատուական» (էջ 280) որոն ուրիշ օրինակներու հանդիպատ է պ. Զօպաննեան և հրատարակած (էջ 105).